

ՀՈՌՎԱԿԱՆ ՊԱՊԵՐՈՒՆ, ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ (*).

Հոռվմէական կամ պապական բուռած ժողովուրդները մտքերնին դրեր են թէ այնչափ իրաւացի բան է Հոռվմայ պապերուն աշխարհական իշխանութիւնն որ եթէ մէկը համարձակի բսելու թէ պապը գուրկ է աշխարհական իշխանութեւն, կամ թէ աշխարհական իշխանութիւնը կարելի է ձեռքէն առնուլ, իբրեւ մոլորեալ եւ հերետիկոս կղատապարտուի անոնցմէ. ինչպէս ա՛հա նաեւ այս տարի Պիոս Թ պապը նգովք հանեց անոնց դէմ որ իրեն աշխարհական իշխանութիւնը վերցընել կամ պակտցընել կուզեն: Արդ կրհարցընեմք պապականաց թէ ո՞ր գրուած է որ պապերը պէտք է աշխարհական իշխանութիւն ունենան: Եթէ պապը Պետրոս առաքելոյն յաշորդն է, միթէ Պետրոս ունէր աշխարհական իշխանութիւն. եւ ինքն իսկ Քրիստոս Տէրն մեր նրբ բանեցուց աշխարհական իշխանութիւն մը՝ որ կարելի լինի բսել թէ առաքեալք իրեն հետեւեցան ու յաշորդեցին: Ընդհակառակն կտեսնեմք սուրբ Աւետարանին մէջ որ Հրեայք Քրիստոսի հրաշքներն ու քարոզութիւնները տեսնելով՝ ուզեցին որ մը յանկարծ վրայ հասնիլ ու թագաւոր ընել զինքը. իսկ նա ձգեց փախաւ՝ լեռը քաշուեցաւ. — „Յիսուս իբրեւ զիտաց եթէ գալոց են յափշտակել զնա զի արացեն զնա թագաւոր, խոյս ետ իլեառն“ (Յովհ. 2, 15):

Դարձեալ, որ մը ժողովրդեան մէջէն մէկը բսաւ Քրիստոսի թէ Վարդապետ, եղբորս խօսք հասկըցուր որ ժառանգութեամբ ինձի ընկած բաժինը տայ ինձի: Յիսուս պատասխան արւաւ անոր թէ ո՞վ դրաւ զիս ձեր վրայ դատաւոր կամ ժառանգութիւն բաժնող. — „Ո՞ կացոյց զիս դատաւոր կամ բաժանարար իվերայ ձեր“ (Ղուկ. ԺԲ, 13—14):

Ուրիշ անգամ ալ բսած է Քրիստոս թէ եւ աշխարհիս մէջ դատաստան կտրելու չեմ եկած, այլ աշխարհս փրկելու եկեր եմ. — „Ոչ առաքեաց Աստուած զմրդի իւր յաշխարհ զի դատեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհն ինձաւ“ (Յովհ. Գ, 17):

Պիղատոսի առջեւն որ ելաւ՝ բսաւ Տէրն մեր. եթէ իմ թագաւորութիւնս այս աշխարհիս վրայ լինէր, իհարկէ ես ալ մարդիկ կուցե-

նայի ինձի համար պատերազմ ընող. բայց իմ թագաւորութիւնս այս աշխարհէս չէ. — „Իմ թագաւորութիւն չէ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի էր թագաւորութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէին արդեօք վասն իմ. այլ թագաւորութիւն իմ չէ աստի“ (Յովհան. ԺԷ, 36—37):

Գոնէ առաքեալներուն տունն Քրիստոս թագաւորական կամ դատաւորական իշխանութիւն: — Ոչ երբէք: Ընդհակառակն, այս բսաւ անոնց թէ ա՛հա ես զձեզ գայլերու մէջ ոչխար դրկելու պէս կըրկեմ. երբոր զձեզ այս քաղաքէս հալածեն, ուրիշ քաղաք փախէք. թէ որ չընդունին զձեզ, կամ խօսքերնիդ մտիկ չընեն, այն տե՛նն կամ քաղաքէն ալ ելէք ու ոտքերնուդ փոշին ալ հոն թափեցէք. — „Ահաւասիկ առաքեմ զձեզ իբրեւ զոչխարս իմէջ գայլոց: Յորժամ հալածիցեն զձեզ իքաղաքէ յայսմանէ՝ փախիջիք իմիւս: Եթէ որ ոչ ընկայցի զձեզ եւ ոչ լուիցէ ձեզ, յորժամ ելանիցէք իտանէ կամ իքաղաքէ անտի՝ թօթափեսջիք բզփոշի ոտից ձերոց“ (Մատթ. Ժ, 16, 23, 24):

Երբոր Քրիստոս Տէրն մեր Հրեաներուն ձեռքն ընկաւ, եւ Պետրոս առաքեալ թուրը քաշեց՝ զարկաւ կտրեց քահանայապետին ծառային ականջը, ինչ բսաւ իրեն Քրիստոս. Թուրդ տեղը դիր. թուր բանեցընողները թրով կիցնան. ինչ կարծես. միթէ չէ՞ կրնար հիմա խնդրել իմ երկնաւոր Հօրէս որ տասուերկու գունդէն աւելի հրեշտակ օգնական դրկէ ինձի. — „Դարձն գուր քո անդրէն իպատեանդ. ամենեքեան որք սուր առնուցուն՝ սրով անկանիցին: Համարիցիս եթէ ոչ կարեմ ինդրել ի Հօրէ իմմէ, եւ առաքեսցէ այսր առ իս աւելի քան զերկոտասան գունդս հրեշտակաց“ (Մատթ. ԻԶ, 51—52):

Թէ որ Քրիստոս ամենեւին աշխարհական իշխանութիւն մը չբանեցուց եւ չուզեց բանեցընել, թէ որ Պետրոս առաքելոյն ամենեւին իշխանութիւն մը չտուաւ ուրիշներուն վրայ, պապը՝ որ ինքզինքը կանուանէ *փոխանորդ Քրիստոսի* եւ *յաշորդ Պետրոսի*՝ ինչ իրաւամբ կուզէ տիրապետել ընդհանուր եկեղեցւոյ վրայ իբրեւ բացարձակ տէր եւ իշխան հոգեւոր եւ մարմնաւոր: Մոռցեր է ուրեմն Քրիստոսի այս խօսքը թէ ոչ աշակերտը իւր վարդապետէն

(*) Տես էջ 75—80

վեր պիտի լինի, եւ ոչ ծառան իւր տիրոջմէն. աշակերտին բաւական է որ իւր վարդապետին չափ լինի. — „Ոչ է աշակերտ առաւել քան զվարդապետ, եւ ոչ ծառայ մեծ քան ըզտէր իւր. ՇԱՏ ԻՅԷ ԱՇԱԿԵՐՏԻՆ ԵԹԷ ԻՆԻՅԻ ԻՔՐԵԱ ՂՎԱՐԴԱՊԵՏ իւր, եւ ծառային իբրեւ ըզտէր իւր“ (Մատթ. Ժ, 24—25):

Եկեղեցական պատմութեան տեղեկութիւն ունեցողները աղէկ գիտեն թէ հին առեւտրի Բրիտանոնեայք, ընդ որս եւ մեր ազգը, Հռովմայ աթոռոյն հիմնադիր կճանչնային ոչ թէ միայն Պետրոս առաքեալը, այլ Պետրոս եւ Պողոս առաքեալները միանգամայն. ուստի եւ մինչեւ ցայժմ մնացեր է մեր ազգին մէջ Հռովմ ըսելու տեղը Պողոս Պետրոս ըսելու սովորութիւնը: Ասոր պատճառն այն է որ Պողոս առաքեալն ալ Պետրոսի պէս զնաց Հռովմ՝ Բրիտանոսի սուրբ Աւետարանը քարոզեց, եւ այն տեղը նահատակուեցաւ: Առաքելական կանոնաց մէջ յայտնի գրուած է թէ Հռովմայ առաջին եպիսկոպոսին ձեռնադրողը Պողոս առաքեալն է. իսկ Պետրոս երրորդ եպիսկոպոսը ձեռնադրեց, այսինքն զուրբն Կղեմէս: Ըսել է թէ անհիմն եւ աներոզ խօսք է պապականաց ըսածն որ իբր թէ սուրբն Պետրոս է մի միայն հիմնադիր աթոռոյն Հռովմայ եւ առաջին պապ:

Եւ այս վարդապետութիւնը հնարողները իրենք պապերն եղան, որպէսզի Բրիտանոսի ընդհանրական եկեղեցոյն վրայ տիրապետեն. ուստի եւ նոր կառավարանին քանի մը խօսքերուն քաջքրջած մեկնութիւններ տալով՝ նայեցան որ հաստատեն թէ սուրբն Պետրոս *մի միայն* փոխանորդ է Բրիտանոսի իվերայ երկրի. որով եւ բացարձակ իշխանութիւն ունի ուրիշ ամենայն առաքելոց վրայ եւ բովանդակ եկեղեցոյն Բրիտանոսի: Միանգամայն այնպէս ուզեցին հասկընալ որ իբր թէ սուրբն Պետրոս այժմու պապերուն նման պապ մը եղեր է. անով շանացին հաւատացրել թէ պապերն ալ իբրեւ յաջորդք Պետրոսի՝ նորա ամենայն իշխանութիւններն ու արտօնութիւններն ունին:

Հապս ինչ բան է *Ժառանգութիւն սրբոյն Պետրոսի ըսուածը*՝ որ պապականները անգաղար կիշեց՝ պապերուն աշխարհական իշխանութիւնը հաստատելու համար: — Միթէ սուրբն Պետրոս երկրի աէր էր, կամ թէ ժողովուրդու

թիւն մը ընկեր էր իրեն. ոչ ապաքէն ինքը իւր բերնովն բաւ թէ „*Արժար եւ ոսկի ոչ ունիմ*. բայց զոր ունիմս՝ զայս ասց քեզ. յանուն ճիսուսի Բրիտանոսի արի եւ զնա“ (Գործ. Գ, 6): Ձեր ալ կրնար բան մը ունենալ, վասնզի հաւատարիմ եւ շերմաշերմ աշակերտ էր այն վարդապետին որ բաւ. Ձեր մէջէն ով որ ամէն բան չթողու՝ չկրնար ինձի աշակերտ լինել. — „Ամենայն ոք իձէնջ, որ ոչ հրաժարիցէ յամենայն ընչից իւրոց, ոչ կարէ իմ աշակերտ լինել“ (Ղուկ. ԺԳ, 33):

Եթէ Հրէաստանի մէջ երկիր մը, տուն մը, ստացուածք մը չունէր Պետրոս, միթէ Հռովմայ մէջ ունեցան. ոչ ապաքէն Հռովմայեցի շիկեւուն համար եւ ոչ զխատուելու արժանի դատուեցաւ հոն երանելին, այլ զխիսկար խաչուեցաւ իբրեւ սարուկ եւ շարագործ: Եւ սակայն պապերը՝ միայն Պետրոսի յաջորդ եղաներովն է որ կհամարին թէ սեպհական տէր եւ թագաւոր են Հռովմ քաղաքին եւ բովի երկրներուն. միայն ասով է որ միշին դարու ժամանակները իրենք զիրենք եւրոպայի շատ թագաւորներէն ալ վեր ճանչցրել տուին: Գրիգոր է պապը եղաւ առաջինն որ ասկէց ութը հարիւր տարի առաջ այս տիրապետական այլանդակ պահանջմունքն ըրաւ. պարտք դրաւ ամենայն թագաւորաց վրայ որ աթոռը նստած ատենները այս խօսքերով երդում ընեն. „Իբրեւ հպատակք սրբոյն Պետրոսի՝ երդնումք պապին զհաւատարմութիւն եւ ըզհնազանդութիւն“:

Սրբոյն Պետրոսի մտքէն անգամ չէր անցած որ իւր անունովը ատենով այսպիսի անիրաւ պահանջմունքներ ու գողոգութիւններ լինին, եւ իւր անունովը ծանր ծանր տուրքեր առնուին ժողովուրդներէն. այն տուրքերը տալ չուզողը չարաչար պատժուի մարմնաւոր պատիժներով, եւ յետոյ հոգեւորապէս ալ դատապարտուի՝ իբրեւ սեղանակապուտ, նրզովեալ եւ որդի դժոխոց:

Պապերուն այս սկզբունքը այնպէս հաստատու սպաւորուած է իրենց մտքին ու սրտին մէջ որ եթէ իրենց երկրին մէկ փոքրիկ մասն ալ մնայ ձեռքերնին, թող թէ Հռովմ քաղաքը (ինչպէս որ Պապն եւ Իեսպանսածոդով ըսուած տեաքակին հեղինակը ուզել կցուցրնէ կեղծաւորաբար), իրենք այն սկզբունքէն ետ պիտի չկենան. վասնզի մէկ մը որ սկզբունքը ան-

խախտ մնայ, առիթը եկածին պէս դարձեալ իրենց տիրապետական հոգին գլուխ պիտի վերցրնէ:

Ինչ որ կուզեն ըսեն պապականները, այսօր ինքն կոյր զկուրայն պապերուն իրաւունքը պաշտպանելու ելող քանի մը կրօնամուտ աստուածաբաններ. ինչպէս որ կուզեն թող հաւատան անոնց խօսքին՝ իրենցմէ տգէտ խեղճ ժողովուրդները, եւ թող պարծենան սնտոսի պարծանօք թէ իրենք այնպիսի գրչուիս մը կղաւանին եկեղեցւոյ՝ որ միանգամայն քահանայապետ է եւ թագաւոր: Բայց աս ալ գիտնան որ նոյն իսկ հռովմէական կաթողիկոսներուն մէջէն խելացիներն ու փոքր իշատէ պատմութեան տեղեկութիւն ունեցողները ազէկ հասկըցած են ամէն ժամանակ թէ պապերուն կարծեցեալ իրաւունքներն ու մեծութիւնները դէմ ընդդէմ հակառակ են սուրբ Աւետարանին հոգւոյն ու խօսքերուն. թէ այն իրաւունքներն իրենք պապերը հնարք են ատեն ատեն՝ ամէն տեսակ ապօրինաւոր ճամբաներով. թէ Քրիստոսի սուրբ եկեղեցւոյն հիմնուելէն ու թիարիւր տարի ետք միայն կրցեր են պապերը իրենց փառասիրութեանը պատրուակ առնուլ այն իրաւունքները. թէ այն իրաւունքներուն հիմը ոչ թէ աւետարանն է, այլ պապերուն փառասիրութիւնն ու աշխարհասիրութիւնը. եւ թէ իրենց մարմնաւոր կամ

աշխարհական իշխանութիւնը ամէն ժամանակ հակառակ եղած է հոգւոյն իշխանութեան եւ վնաս ըրեր է անոր:

Եւ անոս այս պատճառաւ նոյն իսկ կաթողիկ տէրութիւնները հետ զհետէ կտրեցին առին պապերուն ձեռքէն նոցա կարծեցեալ իրաւունքները, եւ ամենեւին մաքիլ չըրին նոցա սպառնալիքներուն, նզովքներուն, բանադրանքներուն:

Թէ որ միամիտ կաթողիկները, մանաւանդ մեր ազգէն պապականաց ծուղակին մէջ բռնուած խեղճերը, գիտնային՝ թէ պապերուն մարմնաւոր իշխանութիւնը եւ տիրապետական բռնակալութիւնը հաստատելու համար որչափ քրիստոնէի արիւն թափուեր է, որչափ անմեղ մարդիկ ողջ ողջ կրակը ձգուեր են, որչափ սուրբ մարդիկ կրօնաքննութեան սուկայի տանջանքներուն մէջ կեանքերնին վերջացուցեր են, որչափ թագաւորներ, քաղաքներ եւ զաւառներ նզովքի տակ իյնալով՝ խռովութեամբ ու արիւնհեղութեամբ լցուեր են, անտարակոյս բերաննին կփակէին, ու պապին աշխարհական իշխանութեանը պէս անիրաւ պահանջմունքի մը պաշտպան չէին կենար:

Մեք ալ միաք շունիմք այս ամենայն ճըշմարտութիւնները տեղեկտեղը հոս հասկըցընելու. բայց զոնէ հարիւրէն մէկը շանամք յիշատակել յաշորդ յօղուածներուն մէջ:

Ա.Ռ.Ա.Կ.

Հ Ա Յ Ե Լ Ի Ե Ի Կ Ա Պ Ի Կ

Հայիին մէջ կապիկն ինքզինք տեսնելով
Իրդեց արջուն կամացուկ մը տոտիկով,
„Քեռի, ըսաւ, կրնայիս սա անճոռնին,
„Ի՞նչ խաղուն դունչ, ինչ կնճիւղներ երեսին,
„Ես անպատճառ սրտիս ցաւէն կմտնէի
„Թէ որ քիչ մ'ալ դորա նրման լինէի.

„Քայց հաւատա, հինգ վեց դրացի կրճանչեամ
„Նր'ս նրմանակ. կուզես համբեմ, անուն տամ“:
— Ի՞նչ կաշխատիս, կապիկ աղբար, արջն ըսաւ.
Դարձիր վըրադ նայէ, ամէն բան պրծաւ:—
Քայց նա մրտիկ կըլէ արջուն խըրատին.
Նորէն կեցեր արեւազ կուտար իւր դէմքին:

Շատ օրինակ ունիմք ասոր մեք նրման.
Ոչ որ կուզէ խըրատդ առնուլ իւր վըրան:
Սհա ամէն մարդ ալ գիտէ թէ Կըրպօն
Շատ կրսիրէ կաշառք առնուլ ու կըրծօն.
Կաշառքի վրայ երեկ լըսեց դեռ քարոզ,
Աջքով ընքով նա ցոյց կուտար ըզկարպոս: